

“ մինչեւ գողթանի օտհմաններն , փոխանակ ըստ լու Գողթնի կամ Գողթան . — Է՛ր կը գո՞ւ մորդինեւ , մորդինեւ՝ փոխանակ մորդիւ , մորդոց . — Է՛ր կը զո՞ւ Յարդելի մարտիր այս հարծիքը եւ յանձն առած աշխատավիճանը շատ գովելի է , փոխանակ սեն դրելու , են :

Աերացներկ իմ քննութիւնս , կ'եղարկացնեմ թէ այս աշխատավիճան , հակուակի իր մի քանի ուղիղ սեռութիւններուն , կը պարունակէ ընդհանրապէս վիճաբանելի ու շատ անգամ ալ հերքելի հարծիքներ , չք մասուցաններ ոյն ծառայութիւնը զդր կը խոսանայ , ժողովէ կետերու վրայ չի սփուեր նոր ու առաւել լցու , եւ մերթ ուղիղբ բռուն փափախանօք ինչ որ լաւն էր կ'եղջանէ , ինչ որ ուղիղն էր կը թիւրէ : Իւր քննադատութիւն շատ յանձնապատճան է , եւ , պէտք է ըսել զորկի ի փափիութենէ , մասնաւանդ թէ շատ սեղ գրիթէ նախատարից Հայր Ստեփանէի նկատմամբ : Արդարեւ Հայր թարգմանին ունեցած է թերութիւններ , սիալներ իսկ , իւր լեզուն չէ այնչափ կոկ ու կիրթ աշխարհաբար մը , բնակւն է ընդհանրապէս Ռուսական աղյուղ լեզուն , անշոշտ ինչ ինչ տարբերութեամբ , իւր յառաջանին ու ծանօթութեանց մէջ ալ շատ բան փոխ առած է Մ . Էմինի Խորենացւ ուռուսիբն թօրգմանութեան , որպէս եւ Վ . Լանկլուայի դաշտիական թարգմանութեան ծանօթագրութիւններէն , օգտութիւն միանգամայն թէ այդ երկու եւ թէ այլ թարգմանութիւններէ , որով իւր նախաձեննութեան բաժնն մէծապէս նուռազած . այսու Հանդերձ անհնար է շխոտովվնիլու որ Խորենացւ Հայոց պատմութեան աշխարհաբար թարգմանութիւնն , Հանդերձ ծորի Հաւաքածոյի ծանօթութեանց , յոյժ օգտակար գործ մի է , ոչ սակաւ աշխատութեան արդինք , եւ Հետեւաբար անիրաւ Համարել այն օրինակ յարձակողական բռուն քննադատավիճանքն ընդգէմ անօր : Զեր յանձնաժողովը արդար գնահատման պարտը մը կատարեց անցեալ ամ՝ մրցանակի արժանի Համարելով զայտ գործ , եւ շղիափ ուզէ անշուշտ իւր վծիռը բեկանել՝ վարձատերով ներկայ քննադատավիճանն որ կը ձգտի իրեւ շեղեալ նկատել զայն եւ որ գէտի իւր արժաննօր չ'արդարացնէր իւր տարապայման յաւակութիւնն :

Համեցէք , Վսիմափայլ Աւելիսպէտ , ընդունել խորին յարդանաց հաւաստիքն :

Ո . 6. Պէտքիւնն

ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆ

ՕՐԻՒԵՆ ԽՆԴԻՐԸ

Ե .

Աւշադրութեան արժանի խնդիր մի կայ պյում Բուսահայոց գրական - հասարակական ասպարեզի վրա : Խնդիր յայսանի է զեւ եւ թէ արեւմտնաւ եւ թէ արեւմտնաւ լսոց մէջ գրականութիւնն ընդհանրապէս նիւթական ապրուսամ միջոններ չի տար , որով իւր գրադէտ անձը իւր գրական աշխատութեանց արդիւնքով նակարող է ապրիլ : Այս պատճառով է որ մեր մէջ զեր եւս յատկապէս էրու դուարէ չէ հազմուած : մեր ծանօթ բրդը մէծ եւ վորդ գրովներն անպատճան ունին մի պյում զավում , առօրեայ կենաց ազահովութեան համար Մինչեւ վերջին ժամանակներն մեր ամէն մատենագիրները , շատ քիչ բացառութեամբ , կամ եկեղեցական էին , կամ առուցիչ , որոնք , առհասարակ ազահ ժամանակ աւելի ունենալիք՝ կը զբաղէին նաեւ գրականութեամբ եւ պնդէ կը յառաջանային : Բայց երբ լսագրական գործը փոքր առ փոքր զարգացաւ , մեր մէջ եւս նոր գրուներ սկսան երեսն գալ , որով նյուինքն լսաբութիւնն աելի կնուսուոր եւ աւելի ժաղովագական դիլք առաւ . եւ ահա պայ կերպով գրականութիւնը եկեղեցականաց եւ ուսուցացաւ առանձնաշնորհաւելին լինելէ գաղրացաւ :

Լսագրութեան յառաջացումը դիմաւորաբար նոր կարգի գասակարտ մի յառաջ բերաւ , որու ազդեցութիւնը գրական ասպարեզի վրայ հետքէտէ աւելի զգալիք կը դառնայ : Այս նոր գասակարգն առաջարկան է : Հասարակութիւնը մնաւ գժգոն իններու տեղիք չըոնի պյուն նոր երեւոյնէն , քանի որ պյուն նոր կարգի գրովներն եկեղեցական եւ վարժապետական գրիշներու մէծաւ մասամբ մէտունակ ուղղութենէն տարբեր , եւ բռն ժողովրդական , իրական կենաց վայ ձեւուած ընթացք մուծն զրականութեան մէջ : Անշուշտ բարձր առ եւ տրականք չէին եւ շին մատենագրական ճիւղի մէջ գործովները , այլ միայն մանր վաճառականներ եւ կամ առեւտրական նաեւու պաշտօնեայր , որոնք պարզ լսագրական թղթակցութիւններու սկսկով լսագրական ընդհանրապէսիցին իրենց տեսութիւններն եւ շըմանը : Այսպիսիք քաջալերութիւն կը գտնէին ընդհանրապէս խմբադրապետներէ , որոնք իրենց լսագրաց էլերը սիրով կը բանային նորեկներու՝

երբ որոշ ձգտում եւ գրական արժանաւորութիւնն կը նկատեին անոնց գրուածոց մէջ: Ինչպէս ուրիշ անդամ՝ ալ առիթ ունեցած էմ յիշելու, այս կարգի նմէադրապեներու մէջ առաջն տեղին կը գրաւէ անսարակից Գր. Արծրունի, որ Մշակի, միջոցաւ այս կերպով նոր գրող խում մի պատրաստեց, որն ու այժմ արդէն ծանօթ զրաքէտ անտաճներ ունի իւր մէջ: Խուսահայոց ինչպէս նաև մասաւ Տաճակահայոց լրաբուլթեանն միայն այս վիրջնն քանի մի տարւան մէջ կատարած այս մեծ գերին շնորհիւն է որ մեր մէջ պարբերական թէրթերը — նոյն իսկ ամենօրեայ քաղաքականները — գետ մեր գրականութեան ամենածիշը ներփայացուցիւներն են, եւ նոյն իսկ ուսումնական գրուածոց ալ մեծագոյն ժողովածուը կը կազմեն:

Սակայն միշտ բաց կը մնար սա խճիքը
թէ թնչ կերպով պէտք է նպասաել այն գրա-
դէաներուն, որոնց գրական վաստակներն արժա-
նի էին առանձին գրգով ի ըստ ընծայություն, եւ
որոնք իմէն մանաւորաբար եւ յատիսակէն գրա-
կանեւեան մէջ իրենց ընտրած ձիւման փայն
սուրբէն իրենց բովանդակ զյժն եւ ժամանակը,
անշուշն աւելի կը յառաջադիմէն, որով թէ
իրենք կը վարձատրուէն, եւ թէ ժողովուրդը ընու-
րանոր մնաւոր պաշար կ'ընդունէր: Թէ եւ կային
եւ կան այնպիսի հեղինակներ, որոնք կամ իրենց
անձնական եւ կամ մանաւոր բարեբարներու-
մատակարարած միջնություն կը հրատարակէին
իրենց աշխատաբրութիւնները, բայց պայմինե-
րու թիւը շատ անշնչն էր, իսկ օրինակն ոչ
քաջալիքական միւսներուն: Այս պարագայից
այս անշուշն աշ կարեւոր կէտ մէւու սա էր՝ թէ
ընթեցող ժողովրդեան պահնչնչ պիճակն թէ
էքր. բայց դարձեալ նա ի վիճակի էր գոհացում
տալ գրական վարձատրութեան, եթէ հրատա-
րակուած գործերը ժողովրդեան այդ մէան մնաւոր
եւ տնտեսական փիճակին համապատասխանէին:

Իրաց այս վիճակին մէջ անհրաժեշտ կերպութիւնը յատուկ կազմակերպեալ մի մարմաց գոյութիւնն, որ ծառայէք վերցիշեալ դիմանան, եւ հաւաքական ցործով յառաջ մէքը այն գործն որ մամանուր անհատներու մատակելի չէր: Առաջ վախճանաւ ալ՝ Վասուհայք 1880ի Յանուար ամսցյն մէջ կազմեցին այժմեան իրենց Հրատարակական Ընկերութիւնն, որուն պաշտօնական անունն է՝ “Թիֆլիսի Ընկերութիւն Հայոքի Վկիքերի Հրատարակութեան”, իրերեւ այս ուղղութեամբ կատարուած առաջին փոքր՝ կ'արժէ որ ծանօթացներ պր ընկերութեամ կազմակեր-

պութիւնը համառօտ կերպիւ, Ընկերութեան նպաստակին է, ինչպէս ասուած է իւր կանոնագրութեան մէջ (§. 1). «Հրատարակել Հայերէն լըուղով թէ Խնամուրոյն եւ թէ Խորբանան գրքերը»: Ալորդութեան լին բաղկացած է ատենապետէ, փոխառատենապետէ, երկու անդամներէ, ատենապարէ, գանձապահէն եւ գրապահէն. (Դ անձնիք) եւ գործոցն ընդհանուր զեկավարն է: Ալարշութեանէն վերջ կու այս խորհութեան վահանակութէն նյութէն ևս 7 անդամէ բաղկացած է, որ կ'ընտրէ ապագրելի հեղինակութիւնները, եւ կ'ընտրանուին կ'ըստհանուն հեղինակներուն կամ թարգմանիչներուն: Առաջ սորու վճարն ոչ մի գիրք կրնաց հրատարակութէ ընկերութեան կողմէն. (§. 21.) Ընկերութիւնը կամլաւած է չըրս տեսակ անդամներէ. 1. էսկիզն, որոնք տարեկան 6 րուրլի կը վճարեն. 2. հունվարուոր, որոնք միանուագ կ'ընծայեն ընկերութեան մէ պահաս քան 100 րուրլի. 3. զարուաց նուու, որոնք իրենց անձնական արժանաւորութեամբ կամ հասարակական դիրքով կարող են առանձնապէս օգուտ տալ ընկերութեան: Եւ 4. աշխատացից անուո՞ր, որոնք իրենց աշխատանքով կամ գիտութեամբ կարող են օգտակատ անդամներ լինել ընկերութեան. (§. 4—8): Այս վերջինները կ'ընտրանուն մէկ տարով՝ գիտարարար կինդրոններ գուռ, կամ կախոյ կամ այլ զնանակն հայաբնակ քաղաքաց մէջ, եւ կը ծառայեն ընկերութեան ընդհանուր շահերուն: Ընկերութեան հասցիթն է՛ Ա. տարեկան եւ միանուագ վճարները. Բ. Ընկերութեան տպագրութեանց վճարմունքներն ոչ ցացացած գումարը եւ Գ. Թատերաբանն ներկայացնութերէ, համերգներէ (concert), հրապարակական դասախոսութիւններէ եւն կացացած արդիւկը. (§. 3.)

Հրատարակչական Ընկերութիւնը կարեւոր գործ ունէր կատարելու բայց դժբախտաբար իր զեկու տուած էր երկար ժամանակ այնպիսի անձանց ձեռքն, որնք շատ յաջող եւ եռանդով սկսուած արցօգութ ձեռնարկութիւնը բերին հասացին մուսելութեան վիճակի, եւ բովանդակ այն օգուածն որ կը սպասուէր այս հաւաքական յշէն, հաւաքաբեցոցին քըսի, լոկ անուանական պահէլով ընկերութեան գյուղթիւնը: Խուսահայոց երկու գլխաւոր կոսակցութիւններէն մին էր որ մինչև այս տարւոյ սկիելը կամ անցեալ տարւոյ վերը՝ իւր ձեռաց մէջ սեղմած ամփոփած էր բոյր ազգային-հասարակական գործերը: Մի յաջող փորձի պահուած էր, որ այս բորբն ուղղակի խլաւէր նոցա ձեռքն եւ անցնէր այնտեղ՝ ուր աւելի եռանդ եւ

բարի նպատակ կը յաղթանակէին : Այս ժամանակի գ աղջիքարական ընդհանուր հսկանքին մէջ Հրատարակչական ընկերութիւնն եւ բարեբախտաբար ունեցաւ իւր բաժննը : Մինչև այն ժամանակ — իրբեւ անսարքերութեան վիճակի մշակում էր 13-ր դր. որ ապացոյ էր անտառեկութեան ժամանակին պահանջմանց եւ թէ ինչ կերպով կարելի է շարժել հասարակութեան փոյթը, համակրութիւնն ու հետաքրքրութիւնը՝ այսպիսի ընտիր գործոց համար : — Անոս Ընկերութիւնը յառաջդիմութեան նախաձեռնութեամբ ձեռքուն եւ ահա անդամոց թիւը քանի մ'անդամ տաննապատկեցաւ, խմբագրական մասնաճողովը գործ գտաւ կատարելու, եւ լրագրութեան շարունակաբար սկսան հասարակութեան հաղորդել ընկերութեան ժողովներուն գումարութեարք, հրատարակած գրքերը, արած վարձարարութիւններն եւ առ հասարակ այն գովելի եռանդն եւ աշխացն՝ որ կ'երեւար այս նոր հանձամանաց էաւ : Այս կ'երեւար իդրեմ մշջ, բնականաբար, Հրատարակչական ընկերութիւնը կ'արժանանայ հսկանակութեան ուշագրութեան : Ընկերութեան վարչութեան այժմէան առենապետն է Գ. Աղջիքաննը՝ Քանանթար, իսկ նախընթաց վարչութեան ժամանակ ատենապետ էր :

Չայերով որ Հրատարակական Ընկերութիւնն այսօք կ'աշխատի եւ կը նպաստէ Հայ գրականութեան, բայց այդ կերպով զեռ եւս զգալի բարեգում մատուցուած չի լնիր Հայ գրաքէներուն։ Այս պարագային մասն ել առուած է ձեռնշան անձնանց՝ կազմել “Հայ գրականագէտերին օգնելու ընկերութիւն” բրդիսի մէջ։ Օրուան ինդիբն ինքանուա այս վերջին հէտո է։ Գրագէտներին իրենք ամենէն աւելի հետաքրքրութուած (interessé) լինելու այս խնդրոց մէջ, իրենք են ամենէն աւելի գործ մղողներն, որ հետեւելու պարագայից մէջ է յառաջացած։ Մուկուայի Լազարեան մէնմըրդանի ուսուցիչ յարգելին պ. Սմբատ Շահաղպելանի ուսուցչական եւ բանաստեղծական գործանելութեան յորեւէնանը կատարուած ժամանակ, ուսուահայ Հասարակութիւնն իրբեւ նուեր յորեւէնաւորին 6000 բուրբիթ գումար մի հաւաքեց, որը բանաս-

տեղի ը ընդունեցաւ անձնն համար, այլ յատկացաց իրեւ հիմք այն ընկերութեան, որ նպատակ կ'ունենայ օգնել գրադէսներուն։ Այս պարագ այս թեկաղին եղաւ, եւ Տփիսին մէջ հետզինեատ արծարծուելով վերսցրեալ նպատակի, վերջապէս այս տարւոց Յունիսի 7ին ընդհանուր ժողով գումարուելով մի յանձնաժողով կաղմանեցաւ, որու վախճանը պիտի լիներ յատոնկ կանագարութիւն պատասխանական գրադէսներուն ոգնելու ընկերութեան համար։

Եւ աչա բոլորայի անհետանալին ետեւ յանձնաժողովի իրայացարարութիւնը կ'անէ, որով կը տեսնուի որ ինք արգելն ի գումի հանաւ է իրեն յանձնուած գործն, եւ կանոնադրութեան ծրագիրն ուղարկուած է Պանկուա պ. Շահալզինն, որ սա եւս իր կողմէն իր Ակատորութիւններն անէ։ Երբ ծրագիրը կը գառնայ ետ, յանձնաժողովը պիտի գումարէ ընդհանուր ժողով, որու հատատութեան պիտի առաջարկուի կանոնադրութիւնը։

"Գրագէնաներուն օգնելու ընկերութիւնը պայմանի արդինաւոր կազմութիւն մի է, որու երեւան անձարկի է չըղողունել ուրախութեամբ: Եցա ունինք եւ գործ ց գլխին կանգնած անձիք, ինչպէս զ. Ա. Արտախանանց ("Մորմին, Խմբագիր") եւ այլք, մինչեւ զեր հաստատ եւ համոզաւած կերպով կը շարունակեն կատարել իրենց բարոյական պարտականութիւնները: Այս ընկերութիւնն անջռչու նոր թերեւութիւն մի պիտի տայ հայ գրագիտաց գասուն, ի զարդացուն գարձեալ նցին հայրնի գրականութեան: Այս ինդրայս կարժէ անգամ մ'ալ գանձաւ:

Ru/θnɪm: *g. shn/poqu*

ԳՐԱԿԱՆ

ԳԻՏԱԳՐԱԿԱՆ

Յաջոր նամակն իմբազութեանս ուղեալ է, Եւ կարենք փառողութիւններ ըստպահէ, մասամադ Սովորույ Եւ Խորենացւն կատարեալ եւած ախշագրագութեամբ: Այսու սին փառութիւնն եւ ուսուցանես Գրադեալ յաջոր յուրաքանչիւր կը լուսաբռն բանի մէջ Ավագութեալ է: Ամբողջ նամակն կը Քաջազգական անփոփոխ:

իւմ երկու փարբի հրատարակութեանց
Խոսրավիի և Հերձուածոց զրբի նախուած հման-
լց յօպաւածեր պատուած Համբէկում մի շառ-
պարտ են զնամ մի քանի մոտ կէտեր պարբէ-
ի լուս այդ գեղեցիկ եւ ուսումնական անդամա-